



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

2011

891.99  
T-30

891.99

10 NOV 2011

Հ-30

ՀԱՅ ԲԵՆԱՍՏԵՂԺՆԵՐ

L. ՇԱՄԻԹ

Խաչարակ Ընկույնի

I 13  
13.

Ճաշկա ՀԱՅՀ  
Կաղարշակ Միմէօնեակ  
ՔԱՊԱՐԵԱՆՑ

Ե Ր Գ Ե Ր



Հայաստանի Հանրապետություն

Ս. Ա. Բ. Ա. Յ. Ե. Ա. Յ. Ա.  
Ե. Ա. Յ. Ա.

4255

Թիֆլիս 1904 թ.  
Տպարան „ՀԵՐՄԵԴԻ“ Մագնուրան հառց. № 15  
(31)



4255

13 JUL 2013

97361

С. Чемерарину  
Дату 19 <sup>04</sup>  
<sub>XII</sub>

т р ф т р

Доз. ценз. Тифлисъ, 3-го июня, 1904 года

1891—1894



4318-72





## ԳՆԱՅՔԸ

Գնացքը շեշտ, անդուռ ճեպով  
Սլացիկ,  
Երբ անձնատուր իր զոյգ գծին  
Օձաձիգ,  
Կը գալարի ճամբուս վրա  
Աչքիս դէմ,  
Ես կանգ առած, մութին մէջէն  
Կը դիտեմ  
Աչքերն անթարթ, որ շեշտ հեռուն  
Է գամեր,  
Ճապուկ մարմիխն տենդոս դողը  
Անհամբեր  
Ու լսոնջ կրծքէն ժայթքող իր հեքը  
Վայրի,  
Որ հասնելու անհաս տենչովը  
Կ'այրի:

# Ե Ւ Ա Զ

Տես, կը մեռնիմ դեռ չապրած,  
Մինչ գործ տեսնել ես կ'ուզեմ,  
Մինչ մտքերըն հըբահրած  
Կեանքին զիրկը կը վազեն։  
Չէ, չի կարծես կը վախնամ  
Կեանքի վերջին այս խաղէն։  
Դա մեր ելքն է—ի՞նչ վախնամ—  
Զգայութեան դըռներէն։

Բայց դեռ շնուտ է, շուտ, հոզիս,  
Թարմ արիւնըս բոց է դեռ,  
Ու դեռ ծանօթ չէ սրտիս  
Անկարելին, վախն ու հեռ,  
Եւ արդ կեանքիս դեռ սեմին,  
Թողնեմ տենչերս իմ ամէն,  
Եւ դեռ ոչինչ ոչինչին  
Երթամ փարիմ աշխարհէն։

Դեռ հեռուէն ապագան  
Կը նկարսի վառ ու պերճ,  
Դեռ ուժերս ալ եռ կու զան։  
Բայց շունչ մըն ալ՝ ու ալ վերջ.  
Բնդմիշտ կորած են անհետ  
Ուժ, յոյս, տենչանքս ու մոքեր...  
Ուշ, ոչ, տւէք շունչըս ետ,  
Ես ընելիք ունիմ դեռ։

...Ու երազէս արթընցած  
Բացուղ լոյսին կը յառիմ,  
Անուշ արցունք կ'իյնա ցած,  
Ա՛լս, ես կ'ապրիմ դեռ, կ'ապրիմ։

# Ա Ե Ր Պ

Եհէյ, ես վեր թոչիլ կ'ուզեմ.  
Մարուր է հոն, արձակ, ազատ,  
Հոն հովին դէմ ես կը վազեմ,  
Իրրե եղբայրն իր հարազատ.  
Ալեորիկ լեռան ցայտին  
Կ'ուզեմ թառիմ բազէէն վեր,  
Վերէն նայիմ ամպի կոյտին,  
Ուր կայծակներն են պահւստեր,  
Գիտեմ, վարէն այն վարանոտ  
Խելօք մարդոց երամն ըստւար  
«Ի՞նչ գործ ունի այդ խել հոտ»  
Պիտի ըսեն, նային իրար,  
Եւ թող նային, հեղնեն ալ թող  
Խելօք ծաղրովն իրենց անհամ,  
Եհէյ, միշտ վեր ես սրտադող  
Միշտ վեր կ'ուզեմ որ խոյանամ։

# ՏՈՒԻՐ ՆԵՑԻԾԺՅԴԻ

Տնւր նայւածքըդ, այդ սուր սրով  
Ծակեմ կուրծքըս սիրակէզ

Ու բըզլկտեմ անդութ՝ ձեռքով  
Քաշեմ լարեր ընթերքէս:

Տնւր, որ զարնեմ ցաւոստ, տենդոտ  
Ու լեզու տամ լարերուն.  
Գուցէ կասկածն ալ թողնէ հոտ  
Քու պաղ սիրուղի հըմայուն:

Բայց ոչ, չարժես. թող դեռ կիսատ  
Թելերն յանկարծ փեթըստին  
Դուն խենթ յոյսով, կրքոտ, գունատ  
Զուր ըսպասես յաջորդին...

### ԱՍՈՒՊ ՄԸ

Այդ աղջիկը երէկ տեսա,  
Հեղ մը միայն, թեթեակի.  
Կարծես ասուալ մը դիւրասահ,  
Որ աչքիդ դէմ կը սայթաքի:

Հաղիւ գողցա ակնարկ մը վառ  
Սև աչքերէն իր տեսչարծարծ,  
Ու ժպիտ մը, որ այտէն վար  
Ինծի նետել ուղեց յանկարծ:

Հաղիւ հըպա իր զոյդ մատին  
Հրաժեշտի պատըրւակով,  
Եւ զգացի քայլ մը անդին  
Սրտէս բան մը մնաց իր քով:

«Ինչու կը գրես» հարց կու տան ինծի.  
Ու ես զարմացած կը նայիմ իրենց:  
Ինչու կը գոռա թափովն առիւծի  
Արեկոծ ծովը խոժոռ ժայռին մերձ.  
Կամ հեղամբունջ վտակը ինչու  
Իր թարմ կարկաչը կ'ոլըրէ անուշ,  
Երբ անփոյթ, կայտառ ու գւարթաչու  
Առաջ կը գայթի նազանքով քնքուշ.  
Դով կը հարցընէ եռուն ջրվէժին,  
Թէ ինչու անդուլ կը հանէ շառաչ,  
Տինչ սեպ բարձունքէն անդունդ կը խուժին  
Փրիուր կոհակներ յորդ ու կաթնալանչ.  
Իսկ դժուն. քու վրադ հարցեր թափեցին,  
Երբ ուժգին թափը խինդ ու կըսկիծի  
Երգի մը փարած սրտէդ դուրս յորդեց:  
Յայց կը հարցընեն այդ ինչուն ինծի.  
Դւ ես զարմացած կը նայիմ իրենց:

### ՄԸՆՈՅՆԸ

Մակոյին է խրած  
Օրօրուն ափին,  
Անձնատուր եղած  
Իր ամուր կապին.

Առագաստը թոյլ  
Կախւած մեղկօրէն

Կը դողա անդուլ  
Հովի սարսուռէն.

Թիերն ալ յոգնած  
Դադարէն երկար,  
Բաց ծովուն դիմաց  
Կը նային իրար.

Մինչ դժգոհ, խոհուն  
Թեք կայմը ամուր  
Կը դիտէ հեռուն  
Կարօտով տըխուր:

Ու կ'ըմբընեմ ես.  
Նաւն ալ կազմ, անահ,  
Անցկոտ սրտիս պէս,  
Բաց ծով կը ցանկա.

Կ'ուզէ սաստկակոծ  
Կեանքը ու փոթորիկ,  
Մինչ ափին անդործ  
Կ'երերա լոիկ:

### Անմիջ Հովիկ

Ահա ելաւ լուսինն արծաթ  
Մութ ամպերու ըստերէն,  
Ահա նաւակն ալ գեղազարդ  
Մեր դրացի ժայռերէն:

Անմաշ հովիկ,  
Փըչէ յուշիկ,  
Ու բեր ինձի  
Բիւր ժիր ալիք:

Նաւակը մեղմ կը սըպըրդի  
Ալիքներու ծուփին տակ,  
Աղջիկն անփոյթ յենած մէկդի  
Կ'երգէ ձայնովն իր յստակ:  
Անմաշ հովիկ,  
Փըչէ յուշիկ,  
Ու բեր ինձի  
Երգն անուշիկ:

Երգն է կարօտ, սէր ու գգւանք,  
Ինքը յուզում ու սարսուռ,  
Ալ թնդ, աղջիկ, երգդ ու նազանք,  
Բոց աչքերդ հռո դարձուր:  
Անմաշ հովիկ,  
Փըչէ յուշիկ,  
Ու բեր ինձի,  
Նաւն ու աղջիկ:

### ՅՈՒԵՆՍԻՒՆ Միջ

Վերջալոյսի կէս-մութին մէջ  
Շոգենաւը կը մաքառի.  
Ծովուն կուրծքը կը պատըստէ  
Անիւներովն իր վիթխարի:

Գործեան հոգութեան  
Տօնական 27/10

Ու գորշ ծովը վէրք մը առած,  
Վէրք մը խորունկ ու կաթնահոս,  
Ետ-ետ կ'երթա ալիք-ալիք  
Մոլեգնոստած, սակայն անխօս:

Ու կը նայիմ ես նահանջող  
Ալքներու այդ արշաւին  
Մինչեւ մտքիս օրօր կ'ըսէ  
Դղբրդիւնը շոգենաւին:

Գանգէս վազող խոհերն ամէն  
Կը չքանան մէջէս քիչ-քիչ  
Ու խոնջ որտիս ալ կը տիրէ  
Ախորժ թմիր մը ամոքիչ:

Չի կա այլիս վաղն ու երէկ.  
Ներկան է լոկ, որ կ'ըզգամ.  
Ան ալ խիստ մութ զզացում մը,  
Թէ կեանք ունիմ, թէ ես կամ:

Չէ, չըզիտեմ, ինչն է թովիչ  
Մտքիս շինծու այս նիրհին մէջ  
Բայց ես որտանց կը ցանկայի,  
Որ մեր ճամբան դասնար անվեր

### ԱՅԼԲՈՒՐ

Այլբում մը ունիմ փոքրիկ ու սիրուն,  
Որ իմ անցեալիս ճանկէն խլելով,

Տարեր իմ պահեր աչքերէ հեռուն  
Խորքը յուշերուս, խորշ մը ապահով:

Առաջին էջը իրարու փարած  
Թերատ գծերու ցանց մըն է նրբին,  
Որոնք այդ մրտա խամսուրդէն յանկարծ  
Այն չար աղջկան դէմքը կը ծնին:

Ուրիշ կուսական դէմքեր շարունակ  
Կը գտնեմ հոս-հոն հայեացքիս գերի,  
Միայն բոլորն ալ անորոշ, խառնակ,  
Անփոյթ վրձինի էթիւգներ թերի:

Անդին երազուն խումբ մը դիմաստեեր  
Կը ժպտին ինձի անուշ կարօտով,  
Թարմ, պատանեկան այդ աչքերն իվեր  
Ի՞նչ կայծ կը վասի, ի՞նչ յոյս ու կորով:

Բանաստեղծական ֆանթազիներ ալ  
Դատիերներուս մէջ նետւած են ցիր-ցան,  
Ոգեսրութիւն, Սէր ու իդէալ  
Եւ Գիտութիւնը, մի ճաղատ արձան:

Ու խենթ իդերու, արցունքի, յուզման,  
Անդուլ գործելու, անհաս տենչանքի  
Հոն խառնափընթոր մարմնացումներ կան  
Դծած ու աւրած, գծած կը կնակի:

Կ, այդ այլբօմս փոքրիկ ու սիրուն,  
Որ ժամանակի ճանկէն խլելով,

Տարեր եմ պահեր աչքերէ հեռուն  
Խորըը յուշերուս, խորշ մը ապահով:

## Փ Ո Թ Ո Ւ Ւ Ւ

Ու դուրսը մնութ անթափանց.  
Ոչընչացումը լոյսի.  
Պատուհանիս դէմ հակած՝  
Կեցած եմ լուռ, մեկուսի:

Ու հովն է որ մոլեզնոտ,  
Կարծես վոհմակ գայլերու,  
Կ'ոռնա յանկարծ դէմքիս մօտ  
Ու խոյս կ'ուտա ալ հեռու.

Մինչ բիւր մատերն անձրեի  
Պատուհանիս երեսին  
Կը նըւագեն խօլ, գայրի  
Երգերէն մին քառին:

## Փ Բ Փ Ո Ւ Ր

Է՛, օրերս կ'անցնին ունայն  
Չունի հոգիս զբաղում.  
Ոչ ոէր, ոչ վիշտ, ոչ փոթորիկ,  
Այլ միշտ թափուր ու արտում:  
Այս անապատ ճամբուս վրա,  
Իրեկ կեանքուս օապիս,

Վայրկեան կու դա, երբ կը փարի  
Անզուսպ զայրոյթ մը սրտիս

Ու ես կատղած կոլլըրեմ երգ,  
Ինչպէս գետը ձանձրացած,  
Որ ցասուկէն ճիչ ու շառաչ  
Կը հիւսէ լերկ ժայռէն ցած:

## Գ Ւ Յ Ե Ւ Ւ Վ Ա Հ Լ

Գիշեր է. տանկ, տանկ, հսկա ժամացոյց,  
Հանդիստ է չորս դին, կը նսջեն բոլոր.  
Միայն ինքն է որ՝ հանգոյցէ հանգոյց  
Փողոցներ կ'անցնի լուռ, քայլամոլոր:

Պաղ հովը կու դա կը զարնէ ճակտին,  
Ուր հին-հին յուշեր յանկարծ կը յածին,  
Ինչպէս երկնքի քոլէն ալ անդին  
Մողցըւած աստղեր մերթ վառ կ'առկայծին:

Ու միտքն ակածա թափով մ'ինքնաբեր  
Կը թոչի հեռուն՝ տունը հայրենի.  
Է՛, կեանքն ուրիշ էր, սրտերն ալ տարրեր  
Այն լեռներուն մէջ վեհ ու ամիհի:

Ու պարզ կը յիշէ. զիշեր է խորին.  
Իրենք քոյր-կղբայր լարումով անհուն  
Լըսիկ պաշարած ալեհեր հանին  
Կ'ունկընդրեն անոր վեպերն հմայուն:

Եւ հանին ինքն ալ ներշընչւած արդէն՝  
Մհերի ուժը կը պատմէ տղոց,  
Եթք յանկարծ բուքը տընակի երդէն  
Այլանդակ ձայնով կը հանէ հոգոց:

Ահեղ ոռնումով կարծես կը խօսի,  
Կը սուլէ բառեր բիրդ ու չիլըսւած.  
Բառ, որ դժոխքի խորքէն կը հոսի.  
Ու խաչ կը հանէ հանին երկիւզած:

Իսկ տղաքը լուռ կը նային իրաբ  
Ու ամէն մէկը կը խորհի ինքնին,  
Որ նոր Մհեր մը դառնա անպատճառ,  
Երբ ինքն ալ հասնի անոր տարիքին:

Եւ ահա... տանկ, տանկ. խորհող ժամացոց  
Հանգիստ է չորս դին, կը ննջեն բոլոր.  
Միայն ինքն է որ՝ հանգոցէ հանգոց  
Փողոցներ կ'անցնի լուռ, քայլամոլոր:

## Ե Ւ Ր Ե Մ Լ Ն

Երբեմն ըսես կը հալի  
Ուժ ու կամքըս, իղձս տմէն.  
Ու անիմաստ, ձանձրալի  
Էռւթեանըս խորերէն  
Միասս է անյոյզ, որ կամաց  
Իր զարկերը կը շեշտէ.  
Ճըգնաւոր մը կարկամած  
Որ ձանձրոյթէն կ'աղօթէ,

## Տ Ե Կ Զ

Եթէ ճիշտ է, որ մենք ալ  
Պիտի թողնենք ու երթանք  
Թողնենք զայրոյթ, սէրն ու լալ  
Սիրուն աշխարհս ու այս կեանք,  
Կը ցանկայի, որ կըուէս  
Չի կշապած, աղնիւ դեռ,  
Հալուղ կեանքըս գէթ այսպէս  
Մեծ ոչինչին մէջ կաթէր:

Լինէր կէսմութ իրիկուն,  
Որ վշտերը կ'օրօրէ,  
Ես միայնակ ու հեռուն  
Ամէն օտար ձայներէ.  
Նւագ մը լոկ հեշտոլոր  
Նւագ մը դաշն ու դողդոջ  
Կանչէր յուշերս իմ բոլոր  
Իրենց նիրհէն ծոյլ ու խոնջ:

Ու նւազուն կրծքիս տակ  
Թափով մը թարմ, կհնսայոյզ  
Զարթնէր ամբողջ պարն յստակ  
Անուրջներուս, իղձերուս,  
Ու նորէն գար աչքիս դէմ  
Խենթ գիշերներս այս անգին,  
Երբ սանձարձակ կը թնդեմ  
Շղթաները խոհանքին:

Ու յիշէի, թէ ինչպէս  
 Արդ գործ ու ջանք կ'երազեմ  
 Ու այդ կիզիչ ծարաւէս  
 Անյայտին դէմ կը վազեմ.  
 Թէ ինչ գոհար, գրաւիչ  
 կը թըսի գեռ կեանքն ինձի.  
 Կոյս շըշուկ մը, կոյս քըշքիջ  
 Կարծես շուրջըս կը յածի:

Եւ իմ ուժըս և յոյզիր  
 Այս բոլորը հեշտանքով  
 Պատանութիւն, վիշտ ու սէր  
 Ներս խուժէին յործանքով,  
 Սրտիս նորչն բոց տային,  
 Որ հեղ մընալ ապրէի  
 Հին կեանքովըս տեհնպային  
 Ու ալ ընդմիշտ մարէի:

### ԴԱԻՆ ԻՄՍ ԻԲՐ

Դուն իմս էիր. հեղ մը լոկ.  
 Ան ալ պարի մը անցուկ  
 Պառյատին մէջ վաղանցուկ,  
 Բայց այդ նոյն է, որո՞ւ հոգ:

Ա՛, նւազը խելազար  
 կը դարձընէր մեղ արագ.  
 Շուրջն ամէն բան հակառակ  
 Նոյն թափովը կը գտնար,

Գիրկընողիսառըն, զւարթուն,  
 Վերացման մէջ ըզգլիսիչ,  
 Զէինք տեսներ ալ ոչինչ.  
 Մինակ էինք ես ու դուն:

Ու զալարած կուրծքդ իվեր  
 Նազուկ մէջքիդ նրբենի,  
 Ընդհատ շունչըդ կ'ըզգայի,  
 Որ այտըս ջերմ կը շոյէր:

Երբ այդ հուրէն խելայեղ,  
 Ա՛ ջերմեռանդ և ուժգին  
 Բու անձնատուր լի կուրծքին  
 Կը փարէի զիրազեղ,

Հսէ—իզուր կը ծածկես—  
 Այդ հըմայիչ լանչիդ տակ  
 Զէի՞ր զգար դուն հեշտանք  
 Ու սարսուռ մը տեհնչակէզ:

Դուն իմս էիր. թէկ լոկ  
 Բուրըն պարի մը անցուկ  
 Պառյատին մէջ վաղանցուկ,  
 Բայց այդ նոյն է, սրո՞ւ հոգ:

### Ե Բ Ն Լ Վ Ա

Երնէկ լինիմ ես ներդաշնակ  
 Թաւալում մը եղանակի.

Ու իմ գիւթի՛ գգւանքիս տակ  
Տամ ձեղ բաժակն անըրջանքի.  
Կամ ճշշլող կուրծքէ ժայթքած  
Բուռըն երդ մը գառնամ անզութ,  
Աննպատակ, անմիտ, ցամքած  
Չեր խեղճ կեանքը տամ երեսնուդ:

## Զ Գ Ո Ւ Ի Ը

Եկուր լսէ ինչու այդպէս  
Կը սեղմես դուն ձեռքըս ծածուկ.  
Հեշտութիւն մը արգեօք կ'ըսպես  
Դիւրին, անմեղ ու վաղանցուկ:

Բայց մի՞-զուցէ անզուսպ, տենչոս  
Սիրս մը ունիս դուն, ինծի պէս,  
Ու ցընցումի, յուզման կարօտ,  
Չը գիտես ալ թէ ինչ կ'ընես:

Թէ՞ պարզ խաղի համար նետւած  
Խայծ մըն է դա չարածիմի.  
Ու կուշտ ինդաս պիտի՝ յանկարծ  
Եթէ սիրալս կարթիդ կըպչի:

Զգոյշշ. այր մէ հոգիս անհուն  
Խոր, անթափանց ժայռի գրկին,  
Ուր ամէն մի չնչին հըծծիւն  
Խուլ արձագանդ կու տա ուժդին:

## Ա Գ Ո Թ Ք Ը

Դուն կ'աղօթէիր յուզւած, դողահար  
Կոյս ննջարանիդ առանձնութեան մէջ.  
Զինջ արցոնքիդ տակ ժպիտ կը խաղար,  
Մինչդեռ բնածին շարժումով մը մեղկ  
Լի թեսքը մերկ կը հիւաւէր իրար:

Գլխու ամեն մի թեթև ցնցումիդ  
Կապէն աղատւած մազերդդ առատ,  
Ինչպէս ոսկէզօծ առւակ մը սլրտմիտ,  
Կը հոսէր ուսէդ կոհակ ու կոհակ  
Դէպի ձիւն-փրփուր գիրկը անկողնիդ:

Ի՞նչ կ'աղօթէիր, ինչու. չըգիտեմ.  
Միայն կը յիշեմ, որ քու վըզոսկլէ  
Կիսասօզ կուրծքիդ ալիքներուն դէմ  
Ըզգացի տենչ մը Աստւած լինելու,  
Որուն կ'աղօթես դուն ամեն ատեն:

## ԵՍ ՊԵՏՐԵՆՔ ՍԻՐԵՑԻ

Շուրջիս տափակ ու չոր կեանքէն զայրացկոտ  
Կանչեցի ևս իգէալըս կենսածին.  
Բայց ետեէս կծու ծաղրով անամօթ,  
«Է՞, ան միայն գրբի մէջն է» պոռացին.  
Ես ալ գիրըս ինծի ընկեր ընտրիցի,  
Ես պատրանքը սիրեցի:

Մենութեան մէջ լուռ, մթընշող սենեակիս  
Զիրագործւող երազներու մէջ թաղւած

Հեռնւ ու վեր սաւառնեցաւ միշտ հոգիս,  
Հնն, ուր կեանքիս գոհար յոյսերն են մաղւած.  
Ես, մօր մը պէս, անուրջներըս զըգւեցի,  
Ես պատրանքը սիրեցի:

Երբ գեղեցիկ թարմ աղջիկը ժպտեցաւ,  
Սիրալս դողաց յուզումով մը ներդաշնակ.  
Սիրեցի ալ, միայն ոչ ան, որ անցաւ,  
Այլ անոր նուրբ յափշտակիչ դէմքին տակ  
Նոր էակ մը, որ մաքէս հոն անցուցի.  
Ես պատրանքը սիրեցի:

Հայրենիքի հուր կարօտը բնածին  
Երբ բըրընկցուց յուզւած լանչըս տենդօրէն,  
«Դուն հայրենիք, դուն հող չունիս»հըծծեցին.  
Ես դառնացա. բայց ալ ուժգին այդ օրէն  
Իմըս չեղող հայրենիքըս պաշտեցի.  
Ես պատրանքը սիրեցի:

Ինձի համար այն ժամերը թանկ եղան,  
Երբ ներշշնչած ստեղծեցի միշտ անզո,  
Բայց անձնուրաց աղնիւ դէմքեր սիրեկան,  
Երբ իրական աշխարհին մէջ միշտ դժոն  
Իդէալի կեանքէն երգել ուզեցի.  
Ես պատրանքը սիրեցի:

### ՅԵՒԵՐՈՒ ՄԵԶ

Քնքուշ, աղւոր դէմք մը ալսուր  
Սև քողին տակ նուրբ ամպըւած,

Զոյգ մը սիրուն մանրիկ ձեռքեր  
Սև ձեռնոցով պինդ գըրկըւած.  
Սև գոտիին տակ սլացիկ  
Ճկուն իրան մը նրբամէջ,  
Կուրծքն ուռուցիկ ու անհանգիստ  
Չուլւած իր սկ հագուստին մէջ.  
Սև մագերու վատկ մը յորդ,  
Որ ուսերէն վար կը վազէ.  
Ծունկերուն մէջ կը քընանսա  
Հովահար մը սկ մետաքսէ.  
Եւ ունկերու սկ թառուտէն  
Ակնարկն ինձի երբ կը շանթէ,  
Ա՛, սկ աչքեր, այդ բնչ ուժ է,  
Որ սիրտս այսպէս կը կաշկանդէ:

### Ֆ Ո Վ

Ծնվ, եկ բացւինք մենք իրար.  
Ու կը կարծեմ ես ու դուն  
Պիտի սիրենք անպատճառ  
Իրար յոյզն ու տրտմութիւն:  
  
Քեզի ես շուտ հասկըցա.  
Վեհ, ամեհի բնութեան  
Կապոյտ սիրտն ես դուն հսկա.  
Սիրտ, իմ սրտիս յարհնման:  
Դուն ալ ունիս, ինձի պէս,  
Դժգոհութեան վայրկեաններ,  
Երբ կընճըսուտ կը ճողքես  
Ախտս, խիճոստ ափն իվեր:

Մերթ ալ զւարթ կը քըծնիս  
 Ժիր աստղերուն, լուսնին հետ,  
 Ու յուղումէդ կ'առկայծիս  
 Կը գողղըզաս բերկրանքէդ.  
 Դժւն ալ վատահ այդ պահուն  
 Դէմ կը նետւիս յոյսերուդ,  
 Որոնք ժըպտով հըմայուն  
 Կ'իջնեն ծոցըդ քու ծրփուտ,

Այլ և անշարժ, անծըպտուն  
 Ամէն բանի անտարբեր  
 Մեռելութիւն մ'ունիս դռն,  
 Որ իմ կրծքէս ես խըլեր:  
 Զես Խըլըտիր, չես խորհիր  
 Ու ոչինչ ալ չես զգար.  
 Անխորհուրդ է ամէն իր  
 Այդ վայրկեանիդ ցաւազար:

Մերթ ալ յանկարծ փրփրուն,  
 Յասուկով մը մոլեզին,  
 Կը գալարիս ժայռերուն  
 Ու կը թքնես երկընքին:  
 Հսէ, ինչու այդ զայրոյթ.  
 Միթէ քնւն ալ կապւած ես  
 Միթէ և քու ուժերուդ  
 Ազատ գործել չեն տար քեզ:

Ծնվ, եկ բացւինք մենք իրար.  
 Ու կը կարծեմ ես ու դուն

Պիտի սիրենք անպատճառ  
 Իրար յոյզն ու տրտմութիւն:

## Պ Ա Հ ի կ

Թուխ երկինքէն կէս-գիշերին  
 Նեղ մահիկի կենտ աչքն է ծուռ  
 Որ անքըթիթ խորազննին  
 Աչքերուս մէջ կը նայի լուռ.

Ու ժպիտով մը չոր, հեգնուտ  
 Ինձի ըսել կ'ուզէ կարծես.  
 «Նիւթի փշուր, Բնչ կընես հոտ.  
 Դիտեմ, մեծ գործ, կը մտածես...»

## Ա Ա ի ն գ

Սրինգի մեղմ ձայն մը փափուկ ու ոլոր  
 Լուռ գիշերին կը գեղգեղէ հեշտօրօր.  
 Կարծես անյոյս կը հեծկըլտա վշտացած,

Մերթ մտածկոտ կը նւաղի սարսուռով,  
 Մերթ ալ յանկարծ ամբողջ կիրք է ու կորով,  
 Մինչև նորին թոյլ ուժասպառ իջնէ ցած:

Լալու իղձ մը կը ճանկըռոտէ կոկորդէս  
 Ունկընդրելով այդ սիրերզը տենչակէզ,  
 Որ եղէզի ծակած կրծքէն կը հոսի.

Կարծես ինձի ու իմ սրտէս կը խօսի:

# Լ Ա Խ Փ

Շուրջըս խաւար, հանդարաս ու քուն.  
Շուք մը անզամ չի դողըլար.  
Հնան գիմացըս շըշուկներուն  
Մահացութիւն է լիակատար:  
Միակ ձայնը իրարու քոյլ  
Ժամացոյցըս ու սիրտս է հաս,  
Որ կը համրեն պինդ-պինդ զարկով  
Կեանքիս քայլերն արագահոս:

# Ա Լ Խ Փ

Տես, ալիքը մերթ կ'ուռի  
Կնոջ լանջին պէս դողլոջ.  
Ժանեակով մը փըրփուրի  
Նուրբ սքողւած է ամբողջ.

Մերթ ալ ողորկ կը գոգնա,  
Ծոցին պէս զոյդ ըստինքի  
Ուր կոյս սիրտ մը կը խոկա  
Աղոր բաները կեանքի:

# ՀՈՍ ԵԿՈՒՐ

Հնան եկուր, նստինք ծառին տակ,  
Որ կէս-մութին մէջ կ'երերա.  
Մնուշ զեփիւրը թող յըստակ  
Երգեր հըծծէ մեր վրա,

Գիրդ ձեռքը սեղմած ջերմ կրծքիս,  
Հնան եկուր, նստինք ծառին տակ,  
Թող թափի դէմքիս, երբ հակիս,  
Մազիդ ուկի այդ վըտակ:

Սուզւիմ աչքիդ խորքը վըճիս՝  
Գիրդ ձեռքը սեղմած ջերմ կրծքիս՝  
Եկուր, վըսփըսամ ականջիդ  
«Քեզ կը սիրեմ ես հոգիս»:

# ՄՈՒԹԻՆ ՄԻԶ

Մութ է գիշերը և ամպոտ.  
Սև ալիքները սրտմըտած  
Կ'ելնեն ու կ'իջնեն ափին մօտ,  
Ու իրար հետքով յամբընթաց  
Հեռուն կը դիմեն վարանոտ:

Այդ խոր մութին մէջ՝ միայն վառ  
Բաց-կարմիր բոց մը կը հետ.  
Զկնորսի նաւ մը, ուրկէ վար  
Մոյդ ջըին վրա կը սողա  
Բոցին շէկ ցուրը դողահար:

Հովը կը փչէ ցամաքէն  
Խարխուլ հին նաւը կը գայթի.  
Մինչ խոպոտ ձայներ կ'աղմըկեն,  
Խումբ մը ձեռք յամառ կ'աշխատի  
Հանէ իր հացը ալիքէն:

Գղրոցիս մէջ մէկ կողմ նետւած է հիմա  
Գրած-ջնջած թղթերուս մէջ ցանուցիր.  
Ժանդէ պատանք մը ձգւած է իր վրա,  
Ու ալ հըպարտ չառկայծիր:

Մինչ նայւածքըս այդ հին դրշիս է յառած  
Մէջըս միտք մը զիկլակ կու տա, մի՞ գուցէ  
Անշարժ կեանքէս զդացումներս ալ յանկարծ  
Ժանդի խաւ մը գա դոցէ:

### ԼՈՒՇՆԻՆ ՏԱԿ

Լուսինն անհոգ ու ժպտուն  
Գորշ երկընքէն սատափէ  
Ծովուն վրա կը թափէ  
Լոյսի խուրճ մը կայծկըլտուն,

Ու լուռ ափին աւազուտ  
Ծովը հանդարտ ու բարի  
Կը մեկնըւի կը փարի  
Քնքուշ դողով մը ծըփուտ:

Ու նիբն կու տա շոյանքով  
Իր խոնջ ու բուն ցամաքին,  
Այսովէս ըզզուշ, մեղմազին,  
Ինչպէս մայր մը զաւակին քով:

Ես անթարթ կը նայիմ աստղերուն.  
Ու ինծի կը թըւի, թէ մթին  
Երկընքի կամարէն շատ անդին  
Լուսածին կա աշխարհ մը անհուն,  
Եւ թէ վառ աստղերը, որ վերէն  
Մեր մարքին թոփչքը կը գերեն,  
Ծակեր են, մաշուկներ, ուրկէ մենք  
Կը ջանանք հայացքնիս ներս նետենք.  
Ներս, ուր բոց էակներ հուր կեանքով  
Դարէդար կը վասին իրար քով,  
Ուր ժպտէն կը կաթի շէկ լոյսեր,  
Ուր կրակ, կիղուս է ամէն ուէր.  
Ու կայծ մը՝ ամէն վիշտ, ամէն յոյս.  
Արցհենքը՝ Ջինջ շիթ մը բոցալոյս.  
Եւ ինքը ապրիլը անվերջ, ձեզ  
Կայծակի սարսուռ մը ոլացիկ:

Երաժշառութեան իրար ընդգրկած  
Կրքոտ շեշտերու խօլ յորդումին տակ  
Քեզի կը դիտեմ ես յափըշտակւած.

Մինչ դուն ուշաղիր սուզւած ես դողլով  
Ներդաշնակութեան այդ ծովն անյատակ,  
Ուր կը փոթորկին յուղումներն ամբողջ:

Լոէ, իմ կուրծքս ալ ալիքներ կան յորդ,  
Որոնք զայրոյթի հովերէն ուռած  
Սիրու ծարաւըս կ'երգեն մոլեգնոտ:

Այդ խոր անդունդն ալ մէկ նայէ, հոգիս,  
Եւ եթէ խելքըդ պառյտ գա յանկարծ,  
Մի վախնար, գիրկըս պիտի սայթաքիս:

### ՚ ՚ § ՚ ՚

Նայւածքըդ, նետ մը գարբնած կայծակէ,  
Կը խրես աչքիս խաւարին մէջ հոծ,  
Ինչպէս արկի ճառագայթ մը բոց,  
Որ խոր անցաւի մութը կը ծակէ.

Ու ժիր մարմինըդ գրկիս մէջ կ'եռա,  
Երբ կ'ապաւինի իմ յուզւած լանջին,  
Երբ շրթունքներս բոցովը տեսչին  
Մէրը կը գրեն այտելուդ վրա:

### ՚ ՚ ՚ ՚

Ինչպէս մէզը, որ առառուն  
Ներս կը խուժէ սենեակէդ  
Ծաղիկներու բուրման հետ  
Գարնան օր մը զըւարթուն,  
Այդպէս տարտառ ըսպիտակ  
Թարմ բաղձանքներ անըրջոտ  
Մերթ կ'ողողեն խուռն ու յորդ

Մըրըրկածուփ կրծքիս տակ:  
Այդ վայրկեանին խուսափուկ  
Տենչ մը վրաս կը հակի,  
Տենչ՝ ունենալ ծովակի  
Շաղալրատանքը փափուկ,  
Ու պատմել ձեզ մեղմօքօր  
Սրտիս կեանքը երազուն  
Ու անորոշ անկայուն  
Այս բաղձանքներս իմ բոլոր:

### ՓիլիՍթիՓէներ

Լեցուն պայծառ ըուսնին տակ,  
Հեռուն կուրծքը դաշտակին,  
Կուզիկ լեռներ ըսպիտակ  
Իրար զիխու կը հակին:

Լեռ. ՞վ ըսաւ. ալեհեր  
Քաւթառներ են խորշոմած,  
Որոնք հոտ կուճ են եկեր  
Սաւաններով փաթթըւած,  
Ու լրջութեամբ ճառագէմ  
Գլուխ զլիսի կը խորհին,  
Դուցէ իմաստ մը զըտնեն  
Գոյութեանը աշխարհին:

### Պէտկերին ՚ ՚

Պակած ես հոտ, պատկերին մէջ,  
Դուն, չմը աղջիկ, ու կը ժպտիս.

Ժպիտ մը մեղմ, որ չունի վերջ,  
ինչպէս տեսչանքն իմ սրտիս:

Ամօթխածի նենդ դիմակով,  
Նազով մանմեղ ու գեղանի  
Ծածկել կ'ուզես կոյս վերմակով  
Սիրուն կուրծքըդ հոլանիս:

Մինչ ես խաբւած՝ պատկերիդ դէմ  
Չեռքերը վեր կ'առնեմ անձկոտ,  
Որ վրայէդ քաշեմ նետեմ  
Այդ ծածկոյթը նախանձոտ:

### ՍՏԻԵՐԾ

Քու ստերդ է թերուս մէջ,  
Քու ստերդ խաբերա,  
Որ քունիս մէջ կը գըրկըւի  
Ու քունիս հետ խոյս կու տա.

Բայց կանդ կ'առնէ քայլ մը անստին,  
Կարծես ինծի կը հեղնէ,  
Մեղի ժպիտ մը դժոյն այտին  
Զի բաժնըւիր ալ ինծմէ:  
  
Ե՛, ետ կանչէ ստերըդ նենդ,  
Որ միշտ շուրջըս կը յածի,  
Երբ դուն ինքդ, հպարտ աղջիկ,  
Դեռ միշտ օտար իս ինծի:

### ԱՆՏԵՐԻՆ ԵՐԳԸ

Մութին մէջ խոր պահւըտած  
Հովը կը սուրա  
Յանկարծ քունէն սթափած  
Անտառին վրա.  
Ու կը խոնին ճիւղ ու ոստ  
Իրաբու ուսին,  
Հովի տաքտին տակ ընդոստ  
Կ'երգեն միասին:

Հոն թախիծին երկաթէ  
Սուր ճիչերը կան,  
Որուն յոյսը կը փաթթէ  
Թօն մը դիւրեկան.  
Հոտ արի մը տառապանք  
Խուլ կը կարկաշեն,  
Ու վրէժը սանձարձակ  
Կ'որոտա մէջէն:

Մերթ յանդուգըն շեշտ մը սուր  
Ազատ ու վստահ,  
Մերթ կասկածի մը սարսուռ  
Որ փախուստ կու տա.  
Ծիծաղն անդին սուլելով  
Սօլո մը կ'երգէ,  
Մինչեռ ծաղրը խոր պասով  
Քովէն կը հեղնէ:

Մէկ ալ շըրշիւն մը զզուշ  
Կը վաղէ մէկդի,  
Սիրու յուշիկ մը քնքուշ  
Որ կը խըլըրտի.  
Իսկոյն խօռը, բըռընկած  
Զայրոյթի մը պէս,  
Նոյն կտորը դարձիդարձ  
Կը կրկնէ պէսպէս...

Մինչև դողոջ, նըւաղկոտ  
Ֆինախն երկարի.  
Յոդնած մտքի բոցն աղոտ,  
Որ ալ կը մարի:

### ՀԱՂՄԱԼԱՑ

Հեռուն, բլբակի ուսին արևառ  
Զառամ, կիսափուլ հողմաղացը հին  
Յոդնած ու կըքած,  
Բեռ մը տարիներ դիզած շալակին,  
Դրեր է վատուժ իր մարմինը սառ  
Արկին դիմաց:

Կը դառնան խարխուլ թերն ահագին  
Ճօճհելով քուրջերն այն բզիկ-բզիկ  
Ու կ'եղերերգեն

Տիուր ճոհնչով, հովերու կամքին,  
Իր համակերպած տրտունջը հեղիկ  
Այս չարքաշ կեանքն:



Հայաստանի Ազգային գրադարան



NL0439095

4736P